

եկամուտքն զարդ պէտք է որ 200.000 մարկով միայն գոհ ըլլայ. ասի ալ կոնյա երկրորդ անգամ՝ ընտրուիլ: Հելուետական քաշակցութեան գահէրէցը որ մէկ տարւը համար միայն կը լսրուի 12 000 մարկ միայն:

— Խահուեի գործածութիւնն օրէ օր կ'ամբ. անցեալ տարի շուրջ 625.000 տակառաշաբի (իւրաքանչիւր 1000 քլիմամ.) հասերէ, մինչ 1893ին 520.000 տէկոսաֆ բամական եղան բովանդակ գործածութեան համար: Ամենէն աւելի խահուե կը սպառէ գերմանիան, տարին 136.000 տէկոսի, այնպէս որ իւրաքանչիւր մարդ գլուխ 2<sup>1/2</sup>, քլիմերամ չխահուած խահուե կ'ինյայ: Երկրորդ տեղին կը գրաւէ գաղղին իւր 77.000 տէկոսիով կամ 2 քլիմամ մարդուն: Աւստրիաի մէջ կը գործածուի 40.000 տէկոսի կամ 1 քլիմ. մարդ գլուխ Անգլիայ մէջ 12.500 տէկոսի կամ հազիւ 3/8 քլիմ: Բեղդիսայի մէջ 30.000 տէկոսի կամ 5 քլիմ՝ Հելուետիս մէջ ալ 10.000 տէկոսի. Կամ նյոնին 5 քլիմ մարդուն: Անգլիայի Միացեալ հայնդները միայն բոլոր Եւրոպայի սպառածէն աւելին գործած են. այսինքն 320.000 տէկոսի կամ 2<sup>1/2</sup> քլիմ մարդ գլուխ:

ԺԱՎԱՆԱԾԱՎԱԾ



## ՉԱԳԱՔԵՎԱԿԱՆ ԾԵՍՈԱԹՔԻ ԲՆ

Վրեաս, 6 Հոկտեմբեր, 1898:

**Անգլիա - Եգիպտոս:** Անգլիական եղագական քանակն ստոյգ է յաջմական ելած է Մարտիին դէմ միուած պատերազմին մէջ, սակայն կրնանք ըստ թէ Անգլիացին բոլորովին գոյն չեն ստացած յաջորդիթեանց վրայ, ցորչափ կը տեսնան թէ իրենց փայփայած վախճանէն դեռ քաւական նետու են շնորհի Գաղղիացոց իրենց խաղացած դերին: Ասոր վրայ այնահի դառնացան Անգլիացիք՝ մինչեւ եսկ քաղաքական աշխարհն երկեաւ՝ որ չուլայ թէ անգլիական - գաղղիական վէճ մը ծագի: Խնդիրն նետենալն է. Անգլիացիք երկան ատենէ ի վեր կը զգնէն Ափրիկէի մէջ իրենց ունեցած կալաւածներն իրարու հնտ կապելով ամքող մը կազմէլ: Բարեյուոյ

դիմէն սկսեալ, Ափրիկէի ներսերն արեւելքէն մինչեւ Հապէշիստան իրենցն է. Եղագակուն ալիքինց իշխանութեան տակն օլլալով արդ է դիպուածի որ բովանդակ եղագական Սուլանը նուածէին իրենց այս փայփայած գաղափարն իրազդրուած կ'ըլլար, կ'ենմազրովի որ այս Անգլիոյ առևտորին եւ ընդհանրապէս իր Ափրիկէի գաղթականութեանց համար ինչ մեծ կինսական նշանակութիւնն ունի: Արդ Գաղփացիք անդիէն նոյնպիսի գաղափարով մը՝ ջանալով արևմտոքէն յարեւելս առևտորական ուղիղ գիծ մը կազմել Սուլանի մէջ՝ 1896ին իսկ, երկու ուագմական արշաւանը պատրաստած էին եւ ծամրայ իսկ հանած, որոնց միոյն գլուխն էր Մարշան հազարապետը, յանձնիլով անոնց որ կարելի եղած տեղին կայարան-ներ հաստատեն: Մին յաջորդութիւն շունեցաւ, Հապէշիստան հանսելով եւ դարձաւ, իսկ Մարշան ամէն տեսակ ոժուարութեանց դէմ կուտելն ետք ի վերջոյ հասաւ Փաշողա քաղաքն՝ նեղոս գետին վրայ՝ զրո եւ գրաւեց յաջորդութեամբ: Այս որ լսեց դղողեցաւ բովանդակ Անգլիական մամնով, մինչեւ իսկ պահանջող եղաւ որ Սիրդար Քիշնորի հրաման խարուի որ յառաջ խաղայ եւ Փաշողան գրաւէ. սակայն ինդիրն այս ծամրով շրուծուեցաւ. մանաւանդ թէ Քիշնորի Մարշանէն քարեկամաքար բաժնեցաւ լրացնելով նաեւ վերջոյն սպառած պաշարը: Խնդիրն յանձնելուց այժմ Անգլիական - գաղղիական մասնաժողովի մէջ, որ Պարս պիտի գլումարի:

**Գաղղիա:** Ուուց գրգութիւնն վերջին աստիճանին հասեր է պիտարաքար Հանդիին անձնասպանութիւնն ետքը, որ միայն Տինդիսաթին օգտեց: Ասոր նետեն թէ Բուալէֆը զօրավարին, երկու պատերազմի պաշտօնէից՝ Կաւենեակի եւ Յուրլինտոնի անկումը եւն եւն: Թէեւ այս նրէական Տինդիսաթի յաղթական կերպով ճայնը բարձրացուց, սակայն այսու հանդերձ անոր ըրած հաշիներն շատ դիմաց մէջ յօդ ցնդեցան. Պիտի որ ամքող շարժման գլուխն էր անդարձել եղաւ, եւ զինուորական ատենին առջնէր պիտի հանուի: Revision of Commission on հաւասար ճայնի ի կողմէ

և ընդում վճեց, որով պաշտօնարանն ղոփութիւն ծովակի մը մէջ ինկաւ, որմէ փրկուելու համար կերպ կերպ փախասներ կու տայ, յամժնելով ինդիքն վժուարեկ ատելին: Այսու հանդերձ Դրէփիւսան Տցուցաւը չի դադարի ոգիներն առաւել եւս յուզելէ, անդադար ի կողմն վերաբնութեան ժողովին գումարել տալն զատ՝ չի խորշի այլինայլ տուտ լրեր տարածեէ, այսպէս թէ մինչեւ իսկ յեղափոխութիւն մը ծագած ըլլայ ի Պարիս ի կողմն Դրէփիւսի. թէ Պիքար ծանրավէս հիւանդ ըլլայ !! թէ վժուարեկ ատեանը վժուած ըլլայ թէ բերվուն անկարելի է, սակայն կարելի է առաջն տուով վիճոր ուղորդմին բեկանել եւն եւն: Եւ այս ամենայն կ'ըլլայ միայն եւ միայն անգոր պաշտօնարանի մը շնորհի որ իւր տկարութեամբն թող տուա որ զատասարական ինդիք մը ամբողջ Գաղղիան տակնուլպայ ընելին ետքը այսօրս բաղարական ամենամծ վէճն ըլլայ, որ թերեւս Գաղղիոյ մեծամծ գոներու եւ դժբախտութեանց պատճառ ալ ըլլայ: Սակայն Բրիտոն հասարակապետութեան գաներէց ըլլալու յոյս ունի:

**Աւատրիա:** Դեռ եւս Աւատրիան Սեպա. 10ին ընդունած ծանր հարուածէն չսթափեցա, անոր ազեցութիւնն զեռ չէ փարատած. յիսնամայ Յորթեանին հանդէսներն ու ցցցերը խափանեցան, եւ ցոյցանանդէսն ալ քանի մ"օրէն պիտի փակուի, ինչպէս կ'ըստի Հոկտ. 18ին: Խորհրդարանը դարձեալ բացուած է, եւ այս անգամ հակառակ կուսակցութեան (Oppositionspartei) բաղարագիտութեան փոփոխութիւնն զթուն նեղ վիճակի մը մէջ տապալեց, որուն վրայ Զէխերը շատ կատուած են եւ կը պահանջնեն որ խորհրդարանը փակուի. վասն զի մինչ յառաջ ամենայն կերպավ խափանելի կը ջանային հակառակորդը որ Հոնդարիոյ հետ դաշնագլութիւնն (Ausgleich) խորհրդարանին մէջ ընթերցուի, այժմ՝ կը պահանջնեն որ այս մասին վերաբերեալ ամենայն ինչ՝ միայն խորհրդարանի ծամբով լուծուի, ասով թուն որ § 14 շնորհի կ'ուզէք առանց խորհրդարանի հաւանութեան սպասելու այս զաշնակութիւնն յառաջ թերեւ որ անոր ունյ

իսկ Պաշտօնէի մը նրաժարումն պտղաւերեց այժմ ստիպուած է այս մամբէն եւս կենալու: Միւս կողմանէ Վիեննայի մէջ հականդէականք քայլ առ քայլ իրենց նպատակաց յաջողութեամբ կը մնթենան: Այսունետեւ այն դպրոցաց մէջ որ պաշակերտաց բազմութեան պատճառաւ քանի մը մի եւ նոյն նիվը ունեցող համլէմաց շրջաններ՝ զասեր (Parallel-classen) կային այժմ աշակերտը ըստ դաւանութեան բաժնութելով զատ զատ շըշան պիտի կազմնն ըրհստոնեայ եւ հրէական, միշտեն ցայժմ խանն կը նստէին աշակերտը: Տեսնելու արժանի է այս հրամաննին վրայ հրէական բանակն ու լրազրաց մէջ տիրած հոռովութիւնն եւ ասոնց բարձած միջն եւ աղադակը, սակայն ի գործ բոլորին ընդդուեցան եւ հրամանն արդէն իսկ առ այժմներեց թափ մէջ կը գործադուի:

**Գերմանիա:** Գերմանիոյ կայսեր յԱրքելիս մանապարհորդութեան ժամանակը կը մերժնայ եւ արդէն իսկ իւր աւագ ախոռապետը Կոմն Վէլէլ եւ իւր անձնական ախոռապետը Պլինցնէր եւ այլը ծիերով եւ կառօր Կ. Պոլիս հասած են: Գաղղիական հեավոնութեամբ մը պատճառաւ այս առթիւ բաղարական ինդիքը մը ծագած է: Բնչպէս ծանօթ է Գաղղիան յԱրքելիս կաթուղիէ զաւանանը ունեցողները պաշտպանները իրաւունքն ունի շատոնց ի վեր Ճաճկատանին նետ կուծ առանձնն դաշամբք: Արդ՝ զարդիացի եպիփառուուն մը՝ Կարոլ. Langeniesց անոն վահնապարզ որ Գերմանիոյ կայեր յԱրքելիս մանապարհորդելով Գաղղիացոց այս իրաւունքը բռնապարուի դիմեց Հոռվմայ Ս. Քահանայապետին մասնաւոր նամակով մը՝ որ տուած պատասխանովը՝ գովեց պարզապէս անոր զառափարը՝ ցորչափ որ միասնական էր Գաղղիացոց ունեցած իրաւանց հետ: Սակայն Գերմանիոյ կառավարութեան համար Գաղղիացոց իրավասակացվայ քանեցուցած այս իրաւունքը շատ հանոյ չէր կրնար ըլլալ. ըստ այսմ՝ այն որ ինդիքը մէյ մը ծագեցաւ՝ յայտարած է Գերմանիան թէ բացարձակապէս պիտի թող շտայ որ Գաղղիան յԱրքելիս որ եւ է կերպով մը Գերմանացոց վրայ

իրաւագանութիւն մ'ունենայ եւ թէ հնք  
պիտի պաշտպանէ նաեւ իր կաթուղիկէ  
հսկատակներն ամէն ինդրի մէջ:

Դանիինարիս: Սեպտ. 29ին 81ա-  
միայ հասակաւ՝ վախճանեցաւ Դանի-  
մարկայի Լուիզ թագուհին, կամ ինչպէս  
իր երրորդական արքունեաց հետ բազ-  
մաթիւ ինամութեան ու ազգականութեան  
կապերուն պատմառաւը նաեւ կը կոչուէ՞՝  
“երրորիոյ գրքանը,” քանի մը շաբաթ  
յառաջ ձնար հրանդանալէն վերջը, խոր  
սոյն մէջ թողով իր իր 6 որդիները,  
42 թուներն եւ 15 թուներիները: Լուիզ  
թագուհին՝ Քրիստեան Ը.ի քեռորդն էր  
եւ ամենանացած էր Հոլշտայն Գվիքսբուրգի  
Քրիստիան իշխանին հետ, առանց ամե-  
նին արքունական գահոն ժառանգու-  
թեան յոյս մը ունենալու, որուն մրայ  
աւելի իրաւոնք ունէր Հեսչնի Փրեդե-  
ռիկոս գալառակոմսը, որ ի նպաստ իր  
քրոջ եւ անոր սերնդեան հրաժարեցաւ.  
որով 1855 գահակալութեան օրինօք իր  
ամուսինն Քրիստիան՝ գահածառանգ  
հրատարակեցաւ: Որչափ մէջ կողմանէ  
Եղիսաբէթ Աստրիյ Կայսրուհին՝ քաղա-  
քական կեանքէն բոլորդինն քաշուած  
կ'ապրէր, այնշափ աւելի Լուիզ թագուհին  
Դանիիմարկայի քաղաքականութեան մրայ  
իր մեծ ազդեցութիւնը կը գործածէր,  
չխորշելով նաեւ ընդ հնագն Գերմանիոյ  
իր առաջին արօք իր իշխանութեան  
համար Ելեգիլի դրաութիւնը “Թա-  
գաւորութեան,, հետ միացընել տալու :  
Լուիզ՝ սաստիկ Գերմանատեաց էր, սա-  
կայն ժողովրդենէն շատ չը սիրուած:

Իրաւիս: Այն երկիրն՝ ուր բոյն  
դրած է մէկ երկու տասնեակ տարիներէ  
ի վեր անիշխանականութիւնը, նուարիա՝  
որ կարծեն թէ գերմանական լրագիր մը  
ըսածին համեմատ՝ “ուրիշ բան չ'արտա-  
դրեր, բայց ինձ աւազակներ եւ անիշ-  
խանականներ,, վահնապակ զոգես այս  
վերջնցոց արագ ամենանէն եւ անալոր  
թուէն, Եղիսաբէթ կայսրուհոյն սպան-  
ման հարուածին տակ՝ առանձին յայտա-  
րարութեամբ մը կը փութայ հրահրելու  
նրապիս բովանդակ կառավարութիւններն  
ազգատամարտութեան պատրուական՝  
կը սպանէ, կը բանտարկէ կամ կ'աք-  
սորէ: Այսօր իսկ հեռագիր հասեր է թէ  
զկայսրն թունաւորեր են պալատան մէջ!!

Միջրոցներ որոշուին: Յայտարարութիւնն  
չի իշխատակեր թէ նոր պիտի ըլլան այս  
գումարումներն, սակայն հաւանական է  
որ եթէ ասոնք տեղի ունենան՝ անշուշտ  
չոռվմ՝ պիտի ըլլան:

Հոյանդա: Հոլանդա այժմ՝ ուրա-  
խութեանց մէջ կը ծիայ: Օգոստ. 31էն  
ի վեր կ'եշչև իր վրայ 18ամեայ թագուհի  
մը: Դուլբէլմին Դ. իւր երթք որդւոց մահը  
տեսնելու մժբախտութիւնն ունենալին  
ետքը՝ ամիսնացաւ երլորդ անզամ՝  
Վալբէկի եւ Պիրմննորի Էմնա իշխա-  
նություն հետ համար հասակի մը մէջ  
որմէ ունեցաւ զվելինմինան այժմեան  
թագուհին: 1890 նոյ. 30 մառնելով Գոլ-  
ֆէլմին Հոլանդական օրինաց համեմատ  
իմնեւ թագուհի-այրին ստոնծնեց կա-  
ռավարութիւնը մինչեւ որ իր դուստրն  
շափանա հրատարակուէր: Արդ Օգոստ.  
31էն Վիշելմինա 18<sup>ու</sup> տարին բոլորելով՝  
շափանա հրատարակուեցաւ եւ ծնորն  
առա կառավարութեան սանձերը:

Ճնճառառան: Ճնճառառան ընդհա-  
կառակն խոռվագութեանց մէջ կը ծիայ:  
Բայ ի այլեւայլ զաւատաց ապստամբու-  
թենէն՝ պալատան մէջ խոռվագութիւնն ծա-  
գեաւ վերջերու՝ եւ երիտասարդ կայսրն  
Քուանգ-Հսիի՝ մասնաւոր աղաշանաց  
թօթով մը ինդրեց այրի-կայսրութիւնը որ  
վարչութիւնն ստանձէ !! Այս ամէն  
քանի հիմն ալ է երկու ոսխ պետու-  
թեանց շահուց չմիաբանիլը: Անզիիական  
ազեցութիւնը՝ որ շահած էր եւ զկայսրն՝  
կը ջանար այլեւայլ նորոգիչ օրէնքներով  
երկիրը բարեկարգել եւ ճնճառառանէն  
նոր ծապոն մը շնինել. իսկ Ռուսաստան՝ որ  
ճնճառառանի վրայ ուրիշ շահեր ունի՝ կը  
ջանայ անզիիական ազեցութիւնը բե-  
կանելու եւ արդէն իսկ շահած է արք-  
կայսրուհին որ եռանդեամբ բռութ կայսեր  
կամ բարենորոգութեանց կողմանկից-  
ներն ապստամբութեան պատրուական՝  
կը սպանէ, կը բանտարկէ կամ կ'աք-  
սորէ: Այսօր իսկ հեռագիր հասեր է թէ  
զկայսրն թունաւորեր են պալատան մէջ!!

Ոռուաստան: Ուրսաց երիտասարդ  
նիկողայու կայսրը՝ իր Մուլրավիկը նա-  
խարարական մերորդ բովանդակ Եւ-  
րոպայի զինաթափ ըլլալու հրաէր մը  
որկեց, որ այսպէս նորոպայի հասա-

րակաց խաղաղութիւնն հաստատուելն զատ՝ ինչդ ժողովորդներն այնշափ տրց սեռան տակէն ազատին։ Մեծ ուրախութեամբ ընդունուեցաւ այս մարդապիրական առաջարկը, եւ շատ տեղիք արձագանգ ալ գտաւ, իւրաքանչիւր Պետութիւն առանձին կերպով իւր հաւանութիւնն յայտնեց, ինչպէս եւ ի մէջ այլց չորովմայ Ս. Բանանայապետը որ այնշափ տարիներէ ի վեր՝ ընկերական ինդիրն (Societfrage) իրեն ուսում ըրած է առանձին շնորհաւորութեան նամակ մը գրած է առ Խոսաց Վեհ. Նկանակալը: Սակայն որշափ ալ ինդրոյն տեսականին վրայ ամէն Պետութիւն միաքանած են՝ գործնականն է որ մախ կը պատճառէ եւ կ'երեւայ թէ ի վերջոյ պորորկին ապարդին պիտի ըլլայ այս առաջարկը՝ թէ եւ ամէն պետութիւն պատզամատր մը կը որկէ։ Գերմանիան հրատարակած է թէ անկարելի է գինաթափ ըլլալ ու գորը յետու առարել Գաղղոյն կը կարծէ թէ ցորչափ Էլգաս-Լորէնը չեւ ետ ընդունած ամէն ինդիր երկրորդական կը մայ, նյոյսպէս Անգղիայ, եւն: Իսկ

Ապամին՝ արդէն իսկ մինչեւ ամստյա Զօր բոյրովին քաշուած կ'ըլլայ Պորտորիկոյն եւ մէկուկէս ամնէն ալ Կուրայէն։ Հազի վերջերս խաղաղութեան յանձնաժողովին 5 անդամները որոշուեցան, որոնք արդէն հիմայ Պարիս կը գտնուին եւ Հէոն Կաստիլյոնին սպանիական դեսպանին միջնորդութեամբ։ Գաղղիս ֆօր գաներիցոն ներկայացան։ Թէ Սպանիացիք յաջողին պիտի իրենց զաղթականութեանց աւերակներուն մէջէն գոնէ։ Փիլիպպեան կղզիներն փրկելու՝ այն ապագան պիտի ցուցնէ, վասն զի Ամերիկացիք անուշ գտան առանց մեծ զժուարութեան ստացուած պատառը, նետեւարար ալ հիմայ Փիլիպպեան կղզիներն ալ պահանջելու սկսած են, որոն դէմ կը բոլորք յալթուած ախոյեանը։

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

† նոխարէթ Կայսրուուի Աւատուու (Աստկերապառ). 290։

ՆՅՈՐՄԱՐԱԿԱՆԻ – Մողե Խորագիտութիւնը. 294։ – Նոգուիո հայոց գաւառաբարեալը. 298։

– Հայերէն բարբառահոսութիւն. 306։

ԳՐԱՆԱ – Մ. Խորենացի ըստ Պոռֆ. Ն. Մատի. 313։ – Հազարապետ. 316։

ԿԸՆՍԴՐԱԿԱՆ – Մահանեսի Ուկան Բժշկ Գրիգորես. 320։

ԹՂՄՆԱՑՈՒԹԻՒՆ – Հայ արուեստը Վիեննայի Ցուցանադիրն մէջ։ Աստղուու Փրանկ. Ռովեւփ Կայսրն եւ Միկրօնական տպարանը. 321։

ՄԱՏԵԽԱՆՈՍՆԱԿԱՆ – Նոր բագերը հայերէն գրաբարէ աշխարհաբար մզուի ուսուերէն Ցարք-մանութեամբ. Տ. Տէր Արքաւանեսն. 323։

ՊԱՏՐՄԱԿԱՆ – Հրտակունեցն ու Համբը ի Պոռֆ. Պ. Նէսէնէ. 327։ – Նոխարէթուպատյու Հայոց Տեղանակութիւնը Դրանսիլուսնիու ազայնոց վրայ. 329։

### ԱԵԼԵՒԱԾԵՔ

ՆՈՐ ԿՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ. 339։

ԱԶԳԱՅԵՒ ԹԵՐԹԵՐԵ ԾԱՂԿՐՈՒԽ – 1. “Աղմայրական օգնութիւն”։ – 2. Նուիրասութիւն։

– 3. Պարփիս հայ շրջանաւարտուները։ – 4.

ՄՈՒՐԺԾ ՀԱՆԴէՍ Ամօքեային, Հանդէս Ամ-սօքեան Մուրժիս։ – 5. “Արևելքա լրագրին վեստին հրատարակութէ։ – 6. “Աշխարհն” – Նոր Թերթ մէ։ – 7. “Ասախին” մէկ բանափ-ռականին առթիւ։ – 8. Քանի մը Խոսք Քա-շանեանի կոսիք մասին։ – 9. Դ. Կ. Թուրեսն դ։ – 10. Նոր լրագրութէ։ – 11. Անգէաս Աթ-րունի դ։ – Օգտակար գիտելիքներ. 345։

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ. 349։

ԿՐԱՏԱՐԱԿՈՒ ՆԻ ՊԱՏԱԽԱՆԱՑՈՒ ԽՄՐԱԳԻՐ

## Հ. ՌԱԲԱՏ Վ. ՊԱՐՈՒՅ

ՎԻԵՆՆԱ, ՄԱԿԱՐԵԱՆ 890